

ՏԵՂԵԿԱԳԻՐ

ԿՈՐԻՒՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ

ՊԱՐՍՊԱԿԱՏՈՒԵՅԱԻ ԿԱԼՈՒԱԾ ՄԸ ԵՒՍ

Իր գահակալութենէն վերջ, Երուսաղէմի Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկեան որդեգրած է նոր քաղաքականութիւն մը, որ է պարսպապատել վանքապատկան կալուածները՝ համաձայն վանքի պիտուէի կարողութեան:

Առաջին կալուածը, որու պարսպապատման աշխատանքները սկսան 2016 թ. աշնան, կը գտնուի Պարոն-Տէր կալուածի մօտ եւ ունի աւելի քան երկու տինում տարածք: Կալուածի ընտրութիւնը պատահական չէր, քանի որ կառավարութիւնը կալուածին քովը գտնուող ճամբան լայցնելու աշխատանքները արդէն սկսած էր 2015 թ. աշնան, եւ շինարարները քանիցս այցելած էին այս կալուածը եւ նոյնիսկ մասնաւոր ներկով նշումներ ըրած ձիթենիի ծառերուն վրայ: Յետակ էր կառավարութեան ծրագիրը եւ եթէ Պատրիարքարանը արագ չարձագանքէր եւ պարսպապատման աշխատանքները չսկսէին, ապա քանի մը ամիսներ անց կալուածը ճանապարհաշինութեան նպատակով պիտի բռնագրաւուէր:



Պարսպապատման աշխատանքները իրականացնելու համար նախ մասնագէտներու օգնութեամբ կալուածին սահմանը որոշուեցաւ, ապա քարէ պարիսպ մը շարուեցաւ կալուածի ամբողջ երկայնքով: Այս աշխատանքները կատարուեցան Պաղեստինէն հրաւիրուած մասնագէտներու կողմէ: Պարսպապատման աշխատանքները աւարտելէ վերջ, ճամբայէն մինչեւ կալուած հողէ ճանապարհ մը բացուեցաւ եւ մասնաւոր երկաթեայ դուռ մը զետեղուեցաւ:



Անցեալ տարուայ աշնան, երբ Ժառանգաւոր սաներ գացին Պարոն-Տէրի կալուածը ձիթապտուղ հաւաքելու, առաջին անգամ ըլլալով այցելեցին նաեւ վերոյիշեալ կալուածը եւ հոն եւս ձիթապտուղ հաւաքեցին: Անցնող տասնամակներու ընթացքին, առաջին անգամն է, որ վանքը այդ կալուածէն բերք կը ստանար:

Պատրիարք Սրբազանը հոգեկան մեծ ուրախութիւն կ'ապրէր ամէն անգամ տեսնելով կալուածի պարսպապատման աշխատանքներու յառաջընթացը: Նկատի ունենալով, որ Սաղիմական աւանդութիւնը կ'ըսէ, թէ այս վայրը եղած է Գրիգոր Շղթայակիր Պատրիարքի ճգնավայրը, ուստի կալուածը նուիրուեցաւ Գրիգոր Շղթայակիրին յիշատակին եւ համապատասխան ցուցանակ զետեղուեցաւ մուտքին՝ հայերէն, անգլերէն, արաբերէն եւ եբրայերէն լեզուներով: Պատրիարք Սրբազան Հօր օրհնութեամբ տարուայ ընթացքին ուխտի օր մը եւս պիտի հաստատուի՝ հաւատացեալ եւ ուխտաւոր մեր հայրենակիցներու համար այցելելու այս կալուած:



Կարելոր է հոս նշել, թէ պարսպապատման աշխատանքներու ծախսը ամբողջութեամբ հոգաց Պատրիարքարանը: Պարոն-Տէրի կալուածի եւ վերոնշեալ կալուածի պարսպապատման աշխատանքները աւարտելէ ետք, պարսպ շունեցող ուրիշ կալուածներ եւս պիտի պարսպապատուին: